

Երկրիս կարողները յայտնապէս խեղձը ցեր են . և ամենէն ուժով մարդիկը ինքն իրեննուն իրենց տկարութիւնը կը խոստովանին :

Պէտք է որ ամէնքնիս սրբոյն ( զոստինոսի հետ այս ցաւազին ողբը կըրկնենք . “ Ա երցընենք մեր զլուխը , և մեր աջուշները գէալ ’ի անոր դարձը նենք , որուն թագաւորութիւնը ոչ կը սասանի և ոչ կը վերջանայ . որով , հետեւ այս երկրիս վրայ ամենեւին շեմտեսներ ոչ մարդ մը , և ոչ ընկեր ըութիւն մը որ տէրութիւնը կարենայ ազատել ” :

( ՄՆԱՑԱՆ ՈՒՐԻԾ ՍԱԴԱՄ )

## ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

### Յաղթ Տէմւ :

Ո՞ւծին Առդովիկոսի գտրէն վերջը , որ Գաղղիացւոց մատենագրութեան սկի դարն եղաւ , շատ երկելի բանաստեղծներ ելան իրենց մէջ , բայց առաջններուն հաւասարող ընտիր ոճով Տըլ միայն եղաւ , որ Գաղղիական քերգողութիւնը շատ պայծառացուց իրեն սրանչելի գրուածքներովը :

Ծնաւ 1738<sup>ին</sup> Վլեռմն քաղքին մօտ . մայրը ազնուական տնէ էր , բայց տղան շուտով որբ մնաց ծնողացմէ : Ձեռքը միայն 100 սկութ հասաւ ժառանգութենէն , որով ելաւ Փարիզ գնաց ու սկսաւ ուսմունք սորվիլ Լիզիէօ ըսուած դպրոցը , ուր մէկէն ցըցուց իրեն սրանչելի ձիրքերը , ջանքը ու յաջողութիւնը . վարպետներն ալ ձեռք զրին վրան որ առաջ գայ . իր ապագայ կենացն համար ապրուստ մը ձարել ուզելով՝ յանձն առաւ հասարակաց կը թութեն պարապել Պովիշի դպրոցը , լատին շարագրութեան վարժապետութիւն ընելով . վերջը մը տաւ Վմիէնի դպրոցը իրը բանասիրա-

կան ուամանց դասատու , ետքն ալ Փարիզու Ո՞ւարչի դպրոցը առաջին կարգի ուսմանց վարժապետ եղաւ : Ո՞չ պատուաւոր և միանգամայն տաժանաւոր աշխատութեց մէջ կը զբաղէր Ա երգիլիոսի Ո՞ւակականին հաշակաւոր թարգմանութեանը . աս բանիս համար երբոր Առդովիկոսի Առաջնինին խորհուրդ հարցուց՝ ան ալ բաւաւ թէ “ Խիստ յան , զուգն բանի ձեռք զարկեր ես , . բայց երբոր աեսաւ անոր մէկ թարգմանած կտորը ոչ միայն հաւնեցաւ , այլ նաև յորդորեց որ առաջ տանի . և երբոր 1769<sup>ին</sup> հրատարակեց այս գործքը , բոլոր Գաղղիա աչքը վրան դարձուց , և զարմանքով ընդունեցաւ . թէպէտ եղան նախանձորդներ ալ որ սկսան արհամարհէլ աս թարգմանութիւնը , բայց ինքը մեծ քերգողի անուն ժառանգեց , և վրան շատ շանցաւ՝ անդամընտրուեցաւ . Գաղղիական ձեմարանին : Բայց , ինչպէս որ ամէն ատեն մեծամեծ մարդկանց արդեանցը անձանաչ մարդիկ կը գտնուին , Ո՞ւիլիէօ անուանի սպարապետը գէմ կեցաւ այս ընտրութեանը , թագաւորին խմացընելով որ բանաստեղծը զէռ երիտասարդ է ( թէպէտ 34 տարուան էր ) . բայց ուրիշները աղէկ ձանձնալով Տըլ մեծութիւնը՝ երկու տարիէն նորէն ընտրեցին և աս անգամ թագաւորն ալ հաստատեց : Հաջորդեց Տըլ աս հոչակաւոր ընկերութեան մէջ Վոնդամին երկելի զիտուն ձանապարհորդին , որուն ձանապարհորդութեանց արդիւնքները այնպիսի ձշութեամբ և վարպետութեամբ գովեց՝ որ բոլոր ժողովականք ըսին , թէ մեր ամենէն գեղեցիկ ակադեմական ձառերուն կարգը կրնայ զրուիլ այս ձառը : Վիշտ ատենէն Գաղղիոյ դպրոցին լատին բանաստեղծութեան վարպետ զրին զինքը . հոնյայտնեց Տըլ իր վառվըռուն աշխայժը , վըսեմու շնորհալի զուրցուածքով մը անթիւ ունկնդիրներն զարմացուց : Ո՞ւկ կողմանէ ալ նոր զբքեր հրատարակելով իրեն անունը կը փառաւորիէր . ինչպէս 1780<sup>ին</sup> հանեց իր երեկելի բոորդու-

պանտ<sup>1</sup> ըսուած բանաստեղծութիւնը . որուն երկու վերջի երգերը նկարագրական քերթութեան սքսանցէլի օրինակ կը սեպուին : Այ միջոցիս Արդուայի կոմնը (որ վերջը թագաւորեց Գաղղիոյ Լարուս Ժանուամբ) իրեն մասնաւոր խնամական էր , և աս գործքը անոր պաշտպանութեամբ հաներ էր , ինքն ալ առանձին սիրոյնշան մը ցուցընելուզելով՝ Աէն-Վէլիրին ըսուած աբբայութեան պատույ անունը տուաւ Տըլիլ առանց սրբազան աստիճան ունենալու : Այան կով Տըլիլ քանի զնաց զրաւոր երկասիրութեամբքը , և իր Աէկենասիրն բարերարութեամբը մեծցաւ , և ան ատենուան իմաստնոց ախորժելի եղաւ իր քաղցր բնաւորութեամբը : Կատ չանցաւ այսինքն 1784<sup>ին</sup> ելաւ Գաղղիայէն ու Կուազէօլ-Լուֆֆիէ երևելի գիտնականին հետ , որ Կոստանդնուպոլիս գեսպան կ'երթար , ուզեց ընկերել , և աս առթով քալեց իր բաղձացած հռչակաւոր Յունաստանը , տեսաւ ու զարմացաւ Եւրիպիդէսի և Առփոկղի հայրենեաց աւերակներուն վրայ , և երևակայութիւնը վառեցաւ . անկէ անցաւ Պօլիս նոյն բարեկամին հետ , ու Պէօիիւրէի մէջ անցուց ամառը , և կարծես թէ իր բանաստեղծութիւնը բնութեան փոփոխ տեսարաններուն հետ կը փոխուէր . հոս զրեց իր երևելի բանաստեղծութիւնը , որ կ'ըսուի երեակայութէն<sup>2</sup> , ութը երգ . որուն մէջ աշխոյժն ու փափուկ իմաստները աղէկ կ'երևան և իր ամենէն երևելի գրուածներէն մէկն է :

Տարիէ մը դարձաւ Փարիզ , սկսաւ իր առջի պաշտօնները ձեռք առնուլ և փառօք կը կատարէր թէ Համալսարանը և թէ Գաղղիոյ դպրոցը . բայց զրժրազդ ատենէի հանդիպեցաւ . վասն զի քիչ ատենէն ելաւ Գաղղիոյ մեծ խոռվութիւնը , որ արգելք եղաւ իր ուսումնական աշխատանացը , և յաջողութեան ցը , և զիզած հարստութիւնն ալ կորունցուց . բայց այս ցաւալի վիճակին

մէջ ալ աղքատութեան վրայ աղուոր բանաստեղծութիւններ շինելով կը մը խիթարուէր . ինքն ալ ընկաւ խոռվարաց ատեանը , բայց կտրՃութեամբ մը ներկայացաւ անոնց . հօն անձանոթմարդ մը տաքութեամբ պաշտպան կեցաւ իրեն , ըսելով թէ Պէտք չէ բո . ու լոր բանաստեղծները սպաննել . հա . ու պա մէկ քանին ալ թողունք որ մեր ու յաղթանակները երգեն , : Յաղթեց աս պաշտպանին պատճառաբանութիւնը , և ազատեցաւ Տըլիլ : Քիչ ատենէն Արագեսթիէրին կողմանէ մէկը առաջարկեց որ երգ մը շինէ իրենց նոր հաստատած կրօնական հանդիսի մը համար , Տըլիլ մերժեց վեհանձնութեամբ անոնց խնդիրը . բայց վերջը երբոր նորէն խիստ կ'աղացէին խոռվարաց ան ատեն շինեց ազդու ոճով ու խելքով հրաժարական անմահութեանց նկարագիրը : Հրաշքով ազատելին վերջը՝ երբոր նայեցաւ որ անկարելի է ան սոսկալի չարեացը մէջ խաղաղ կեանք անցրնել ողբալով գնաց իր կնկանը հայրենիքը , հան լընցուց Ենէականին թարգմանութիւնը , որ քսան տարիէն 'ի վեր սկսեր էր : Տարիի մը ետե բոլորովին քաշուեցաւ Գաղղիոյէն , ու գնաց Օուիցերիի ՊալկամՊաղիէւա քաղաքը , անկէ ալ Աէնփիէր ըսուած կզզին , ուր առաւ Պէւնայի քաղաքակցութեան պատիւր , և այն զուարձալի առանձնութեանը մէջ լընցուց Երեւ Աւագուրանիւնէ Բընութեան<sup>1</sup> , և Գաղղիոյի մշականչ<sup>2</sup> ըսուած բանաստեղծութիւնները . որ առջի Բուրաստանը ըսածէն շատ վեր են թէ ընարութեամբ նիւթոյն և թէ կարգաւորութեամբ գործոյն : Արկուտարիէն անցաւ Պրունզվիք , հօն շարազրեց Գրչութէն ըսուած ընտիր բանաստեղծական զրուածքը . անկէ ելաւ զնաց Լոնտրա , ուր յաջողութեամբ

<sup>1</sup> գ.գ. Les Trois Règnes de la Nature.

<sup>2</sup> գ.գ. Les Géorgiques Françaises կամ l'Homme des Champs.

թարգմանեց Այլտոնի Դրախտ էրրաս-  
սեալը և իր Բուրատառնոր կրկին տպելու-  
ատենը շատ դրուագներ ալ աւելցուց :  
Իսայց աս իրեն անդադար աշխատու-  
թիւնը արդէն աչքին տեսութիւնը աւ-  
րեր էր, վերջը նաև առողջութիւնն ալ  
կորսընցուց : Կաթուած մը ունեցաւ,  
որ աւելի տկարացուց զինքը : Խակ եր-  
որ Գրաղղիոյ աէրութիւնը սկսաւ կար-  
գի մտնել՝ Կափոլէնի կառավարութքը,  
արուեստներն ու գիտութիւններն ալ  
կը ծաղկէին . իր իմաստուն բարեկա-  
մաց աղաւանացը լսելով 1802<sup>ին</sup> դարձաւ  
հայրենիքը լի փառօք և արդեամբք . և  
ինչպէս որ կը վայէր՝ նորէն իր առջի  
վարժապէտութիւնը առաւ Գրաղղիոյ  
դպրոցին մէջ, և մոտաւ ուսումնարանը :  
Խր առաջին անդամ ընդհանուր ժողովվ-  
քին երենալը յաղթանակի մը նմանե-  
ցաւ, որ ամէն անդամ ալ կը նորոգուէր :  
Իսայց ինքը ոչ այն գովեստներէն զուար  
ձացաւ, ոչ ալ երեսպաշտութիւն ըրաւ .  
և չուզեց ուրիշներուն պէս՝ Կափոլէնի  
փառաց նուիրելի իր քնարը : Ա երջի տա-  
րիները աչուբներն զրեթէ կուրցած  
հիւանդոտ կեանք մը անցուց . բայց աս  
դժբախտութեան ժամանակը բարե-  
բախտ զտնուեցաւ . վասն զի կինը և  
բոլոր բարեկամներն ու ձանչուպները  
քովէն չէին հեւանար որոնց ինքն ալ ե-  
րախտազիտութեամբ չնորհակալ կ'ըլ-  
լար . և ամենեին տրտունջ մը չէր ցու-  
ցընէր քաշած ցաւերուն համար : Այն  
վիճակին մէջն ալ Տըլլմոքին աշխոյժը  
ու եռանդը չէր կորուսած, 1812<sup>ին</sup> հրա-  
տարակեց իրեն Կէնաչյունիւն կամ Խօ-  
սահյունիւն ըսուած բանաստեղծութիւ-  
նը, ուր կը նկարագրէ ընկերութեանց  
անհաճոյ սովորութիւները Ա ապրիւէրի  
հաւասար բարակամութեամբ . անկէ  
վերջն ալ կ'աշխատէր ծէրութեան վրայ  
նոր բանաստեղծութիւն մը շինելու, և  
այս աշխատանքը չի լմընցուցած կեանքը  
վՃարեց մայիսի 1<sup>ին</sup> 1813<sup>ին</sup>, 75 տա-  
րուան : Կ ատ մեծ հանդիսով թաղե-  
ցին զինքը և դագաղը բռնողները իր  
աշկերտներն էին . կինն ալ կանգնեց  
իրեն շիրիմմը, վրան աս պարզ վերտա-

ռութեսոմբս Յանովա Տեւան, ինչպէս  
ինքն ալ կը փափաքէր կենդանութեան  
ժամանակը :

Ոչ հին և ոչ նոր բանաստեղծից մէջ  
չկայ Տըլլինն հաւասար մէկ մը որ այն-  
չափ շատ և այնչափ աղուոր ոտանաւոր-  
ներ գրած ըլլայ : Խմէ որ ամէն անդամ  
չէ ջանացեր նորանոր գիւտից և կար-  
գաւորութեան, բայց կը նամնք ըսել թէ  
ոչ ոք ունեցեր է իրեն ոգին և ախոր-  
ժակը, ան փափուկ զգացմունքը, և  
Գրաղղիացւոց բանաստեղծական ոձին  
խոր ձանաշմունքը . և ոչ ոք այն ազգու-  
ներդաշնակութիւր տուած է իր լեզուին  
և այն շնորհքն ու բեղմնաւորութիւնը  
նաև ինչուան մանր պարագաներու :

Կ ատ սիրելի ու գովելի էր նաև ի-  
րեն կենցաղավարութիւնը . իւր մարդա-  
վարութիւնը, բնաւորութեան անու-  
շութիւնը, սրտին բարութիւնը, զուար-  
թութիւնը, խօսակցութեան աննմա-  
նելի քաղցրութիւնը շատերուն սիրտը  
իրեն կապեց և իր աս անուշբնաւորու-  
թեանը համար մայրաքաղաքին բար-  
ձրագոյն ընկերութեանց զարգն էր :  
Վմենեին իր վրայ չէր խօսէր ինչուան  
որ ստիպողական հարկ մը ըլլար, և  
Որատիսի նման կամ երախտազիտու-  
թենէ և կամ բարեկամութենէ ստի-  
պեալ իրեն ոտանաւորները կը կրկնէր :

Վապինութեանց մէջ ամենէն աւել-  
լի իրեն սիրելի երախտազիտութիւնն  
էր, և իրեն առջև ապերախտութենէն  
աւելի գաղրշելի ու ատելի մոլութիւն մը  
չկար : Վմենեին իրեն ստացուածոց կորա-  
տեանը վրայ չէր ցաւեր, բայց դառն  
արտասուօք կ'ողբար իրեն բարեկամաց  
կորուստը :

Տըլլի ոգւոյն և հանճարոյն մեր բա-  
նասիրաց ալ ձաշակ մը տալու համար  
կը դնենք հոս իր հոգւոյ անմահութեան  
վրայ գրած երգին հայերէն թարգմա-  
նութիւնը :

